

# Զ Ա Լ Ը Մ Տ Ղ Ա Ն

(Թատերախաղ հինգ արարուածով)

## ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

- ՇԱՀԻՆ.—խանութպան-վաճառական,  
ՀՈՌՄԻԿ.—Շահինին կինը (կուրցած),  
ՓԱՌԷՆ.—Շահինին աղբորդին (Ամերիկայէն դարձած),  
ՄԱՐԱՆ.—Փառէնին մայրը (այրի),  
ԲԱՂԴԻԿ.—Ղոջ հարուստ, վաշխառու (Շահինին խնամին),  
ԼՈՒՍԻԿ.—Բաղդէիկին կինը,  
ՆԱԶԼՈՒ.—Բաղդէիկին աղջիկը (Փառէնին նշանուած),  
ՄԱՀԱԿ.—հասարակ առևարող մը,  
ՎԱՐԴՈՒԿ.—վաճառ. գրագրութենէ ինկած մը }  
ԹՈՐԻԿ.—ըջիկ փերեզակ-չարչի— յետոյ } դրացիներ  
խանութպան: Երեքն ալ պարտ-  
քով ապրող միջակ տնտերներ,  
ԳՈՀԱՐ.—Վարդուկին կինը,  
ԵՂԻՍ.—Թորիկին ետքի կինը,  
ԱՍԼԵԱՆ.—այրի կին մը, միջակ դասէն,  
ՀՐԱՆՈՒՇ.—Ասլըխանի աղջիկը, դպրոցական,  
ՊՕՂՈՍ.—ժողովրդական բանգիտուկ դէմք մը, երբեմն քա-  
րողիչ,  
ՀԵՂԻՆ.—Պօղոսին կինը,  
Հիռագրատան պաշտօնեայ մը,  
Ոստիկան մը:

Գործողութիւնը կը կատարուի ի Խարբերդ:

## ԱՌՆՁԻՆ ԱՐԵՐՈՒՆԺ

Ձահինին տունը, հիւրանոցին մէջ, պատերը զարդարուած ամերիկեան այլևայլ  
օբրուն պատկերներով, սմանք սոկեղօժ շրջանակներու մէջ անցուած ու մէկ  
բանին պարզ ընտանեկան լուսանկարներ: Ուրիշ կողմ լամբար մը, հովանոցներ,  
փողկապներ, արգուկուած շապիկ: Պատին մէկ ուրիշ կողմը, տախտակէ պնտ-  
կակալի մը վրայ շարուած կ'երեան յախճապակի սկահակներ, կլկլակներ: Սե-  
նեակին դռան քովերը խոշոր սնդուկներ, աւ սնդուկին վերօքը, պատին վրայ  
յարմարցուած զեղեցիկ շաշտանակներ:

Գետինը զորդապատ, սենեակին ճակատը բազմօց, արևելեան ճաշակով բարձեր,  
աթոռներ կային:

Հիւրանոցին ձախ պատին մէջ բացուած փոքրիկ դուռ մըն ալ, ուրիշ կ'երթցուի  
տանը ներսերը՝ ընտանիքին սուֆան—մեծ սրահ մը:

### ՏԵՍԱՐԱՆ Ա.

#### Շահին, Փառէն.

Շահին. (Անտարբեր դիրք) Յիսնակն \*) ալ կ'անցնի, մենք  
դեռ իրարու երես կը հայինք:

Փառէն. Ի՞նչ կար, հօրաղբար (նոյնչափ անտարբեր):

Շահին. (Յօրանջում է) Թ'մբուկ մըն ալ մենք զարնէինք:

Փառէն (Միայն ուսերը կը թոթուէ. լուռօրն):

Շահին. Գինին հաս է, կ'ըսէր մեր փեսայ Մովիկը, ար-  
դան ալ հասուկ է: (Նրկու կողմէն պաղ երես. լուռօրն): Կը մտմը-  
տամա:

Փառէն. (Գլուխը առջեւը միշտ, մատներովը տափատին երեսը  
ցցուած Քիլ մը կը ձեռնէ) Է՛հ...

Շահին. Ամանաթը տուն բերէինք, հերիք էր:

Փառէն. Չեմ հասկնար: (Աչքերը ձեղունին, զարձակները (զերան)  
չափսփելու ձեւ մ'առած):

\*) Տեղական հարսանիքներու շարաթը:

Շահին. Չես հասկնար:

Փառ. Անանկ կը հասկնամ թէ՛ աս ձեզունը շինող վարպետը՝ ժամանակին կամ գինով է եղեր կամ խեղճը ձրի աշխատցուած:

Շահ. (Ինքն ալ դէպի մեղունը) Աղբարս, ողորմած հոգին բոլոր տանը մէջ միայն աս սենեակը կը սիրէր:

Փառ. Հոն՝ (Ամրրիկա) ինչ շէնք, ինչ վարպետ...

Շահ. Անոնց դրամը, անոնց խելքը, Փառէն:

Փառ. Ելլալու շաբթուա էր, Ուտորի մէջ տուն մը կը շինէին, բայց, տոն... սխալ ըսի, տուն չէր, կարծեմ, նոր գործարան մը:

Շահ. Ինչո՞ւ. չընեն, ինչո՞ւ չի շինեն, երկիր մը, ուր պուտ մը քրտինք բուռ մը ոսկի կ'արժէ: Բայց աս չէր մեր ըսելիքը:

Փառ. Ես քու կարած ձմերուկիդ տեսակէն չեմ հասկնար, հօրաղբար \*):

Շահ. Հարմնցուն տուն բերենք. ալ հերիք (լուրջ):

Փառ. Ատչափ մը խօսքի համար, անչափ թուք կլլելու ինչ պէտք, հրաման մը, ու որսի շունը իր թաթերու վրայ կ'ըլլայ (ինքն իր վրայ հեղուցիւն մը):

Շահ. Ըսել կ'ուզեմ, աղջկան ալ մեղք էր:

Փառ. Հա, հու... (անտարբերի բացազանցութիւն):

Շահ. Փառէն:

Փառ. Հրամէ:

Շահ. Տարիքս տարիքիդ երկու անգամն է, տղաս, քառսունը անցուկ, քառսունը հինգին վրայ ալ պատուհան մը կը բանամ \*\*) ահա:

Փառ. (Լուրջ նայուածք հօրեղօրը երեսին) Հաւտայի՞ թէ՛ չէք գիտեր:

Շահ. Ի՛նչ... (շփոթած):

Փառ. Ձէք յիշեր գրածսիդ:

Շահ. Ո՛ր գրուածք, ինչն է փնդուածդ:

Փառ. Փառէն, աչքերդ լոյս, Փառէն, երկիր դարձիր, Փառէն, որ ալ ինչ գիտնամ...

Շահ. Ձարմանալի՛:

Փառ. Ես խոշ ատ երկիրը արմատ բռնած ծառ չէի, հօրաղբար:

Շահ. Ծառ չէիր, գիտեմ, բայց կ'երևայ դուն ալ մեզի գը-

\*) Ես քու խօսքերէդ բան մը չեմ ըմբռներ:

\*\*) Ըսել է քառսունը հինգ տարեկան կ'ըլլամ:

բաժներդ չես յիշեր: Ի՞նչ... դուն աղջիկ կը գրէիր մենք կձի  
կը կարդայինք:

«Ձեր ուզածը իմ ուզածս, ձեր հաւնածը իմ հաւնածս»  
Փառ. Հաւանութիւն...

Շահ. Բոլոր գրերդ ալ այսպէս, այո՛. միանյն, միանյն, Բաղ-  
դիկին աղջիկը, անտունով ալ այսպէս, մահանունով ալ այս-  
պէս: Ու դեռ չես յիշեր, որ ատեն, անգամ մը՝ մօրդ՝ անոր վը-  
բայ տեսած երազներդ գրեր էիր, ուրիշ անգամներ, հագած  
Ֆրեստընին ու չգիտեմ ինչին կտորուանքները: Ասոնք ալ  
թղթատարով ուզած:

Փառ. (Մտմտութիւններու մէջ) Կրնայ ըլլալ (Ռեզնոտ):

Շահ. Հն, էն առաջ պատկերը ուզած էիր:

Փառ. Անապատ, Աղթամար կ'երթամ, ատ աղջիկը չեմ  
տաներ:

Շահ. Պատեմո:

Փառ. Ձեմ գիտեր:

Շահ. Ձէ՞ որ աշխարհին առջև մեր անունն ալ մարդ գը-  
րեր են:

Փառ. Համբաւ մըն է, որ քու հաշուատ գրեր են, ինծի ինչ:

Շահ. Աղջիկն է չուզածդ:

Փառ. Ձես ձանձրանար նէ...

Շահ. Բան մը լսեր ես, ի՞նչպէս:

Փառ. Լսեր եմ, ի՞նչպէս չէ:

Շահ. Մօրդ հետ շատերն ալ տեսեր են, գիտեն, թէ՛ մաք-  
րուն աղջիկը նուրը կտորեր, մէջէն հաներ են:

Փառ. Ատքանն ալ իրաւ ըլլայ:

Շահ. Ո՞րը սուտ. շատ ալ պարկեշտ:

Փառ. Աղէկ ա:

Շահ. Կարգալ գրելէ կը հասկնայ, շատ հիւներլի, «քա-  
լիլու ատեն, տանը սոնները կը դողան» \*):

Փառ. Դեկորուն ձակտիքն ալ լեռը կը դողացնեն (Ռեզնու-  
թիւն):

Շահ. Իրան է որ մայրդ ինքնիրենը սանկ աղամորդու  
պիտի տիրանար: Արեւուն նայէ, Փառէն, վեց տարի է:

Փառ. Շաքար է կերածդ \*\*), գիտեմ, բայց չեմ տաներ,  
հայերէն չեմ հասկնար—ես անգղիներէն ալ գիտեմ:

(Հայելին առաջը փողկապը շիտկոնելէ ետքը ճիւղանցին ձախ դուռէն  
կ'անցնի անդին):

\*) Ասոյդին գողափաքը բացատրելու կերպ մը:

\*\*\*) Անուշ կը խօսիս:

Շահին. Չես հասկնար:

Փառ. Անանկ կը հասկնամ թէ՛ աս ձեզունը շինող վարպետը՝ ժամանակին կամ գինով է եղեր կամ խեղճը ձրի աշխատցուած:

Շահ. (Ինքն ալ դէպի մեղունը) Աղբարս, ողորմած հոգին բոլոր տանը մէջ միայն աս սենեակը կը սիրէր:

Փառ. Հոն՝ (Ամիրիկա) Ինչ շէնք, ինչ վարպետ...

Շահ. Անոնց դրամը, անոնց խելքը, Փառէն:

Փառ. Ելլալու շարթուս էր, Ուտարի մէջ տուն մը կը շինէին, բայց, տոն... սխալ ըսի, տուն չէր, կարծեմ, նոր գործարան մը:

Շահ. Ինչո՞ւ. չընեն, ինչո՞ւ չի շինեն, երկիր մը, ուր պուտ մը քրտինք բուռ մը ոսկի կ'արժէ: Բայց աս չէր մեր ըսելիքը:

Փառ. Ես քու կտրած ձմերուկիդ տեսակէն չեմ հասկնար, հօրաղբար \*):

Շահ. Հարմնցուն տուն բերենք. ալ հերիք (լուրջ):

Փառ. Ասչափ մը խօսքի համար, անչափ թուք կլլելու ինչ պէտք, հրաման մը, ու որսի շունը իր թաթերու վրայ կ'ըլլայ (ինքն իր վրայ հեզնուծիւն մը):

Շահ. Ըսել կ'ուզեմ, աղջկան ալ մեղք էր:

Փառ. Հա, հու՞... (անտարբերի բացազանչուծիւն):

Շահ. Փառէն:

Փառ. Հրամէ:

Շահ. Տարիքս տարիքիդ երկու անգամն է, տղաս, քառսունը անցուկ, քառսունը հինգին վրայ ալ պատուհան մը կը բանամ \*\*) ահա:

Փառ. (Լուրջ նայուածք հօրեղօրը երեսին) Հաւտայի՞ թէ՛ չէք գիտեր:

Շահ. Ի՞նչ... (զփոծած):

Փառ. Ձէք յիշեր դրածնիդ:

Շահ. Ո՛ր գրուածք, ինչն է վնդուածդ:

Փառ. Փառէն, աչքերդ լոյս, Փառէն, երկիր դարձիր, Փառէն, որ ալ ի՞նչ գիտնամ...

Շահ. Չարմանալի՛:

Փառ. Ես խոշ ատ երկիրը արմատ բռնած ծառ չէի, հօրաղբար:

Շահ. Ծառ չէիր, գիտեմ, բայց կ'երևայ դուն ալ մեզի գը-

\*) Ես քու խօսքերէդ բան մը չեմ ըմբռնիր:

\*\*) Ըսել է քառսունը հինգ տարեկան կ'ըլլամ:

բաժնեբոյ չես յիշեր: Ի՞նչ... դուն աղջիկ կը գրէիր մենք կ'սիլ  
կը կարդայինք:

«Ձեր ուզածը իմ ուզածս, ձեր հաւնածը իմ հաւնածս»  
Փառ. Հաւանութիւն...

Շահ. Բոլոր գրեւոր ալ այսպէս, այո՛. միանջն, միանջն, Բող-  
դիկին աղջիկը, անունով ալ այսպէս, մահանունով ալ այս-  
պէս: Ու դեռ չեմ յիշեր, որ ատեն, անգամ մը՝ մօրդ՝ անոր վը-  
րայ տեսած երազներդ գրեր էիր, ուրիշ անգամներ, հագած  
Ֆիլատրնին ու չգիտեմ ինչին կտորուանքները: Ասոնք ալ  
թղթատարով ուղած:

Փառ. (Մտտութիւններու մէջ) Կրնայ ըլլալ (հեզնոտ):

Շահ. Հն, էն առջ Կատկերը ուղած էիր:

Փառ. Անապատ, Աղթամար կ'երթամ, ատ աղջիկը չեմ  
առներ:

Շահ. Պատճառ:

Փառ. Ձեմ գիտեր:

Շահ. Ձէ՞ որ աշխարհին առջև մեր անունն ալ մարդ գը-  
րեր են:

Փառ. Համբաւ մըն է, որ քու հաշուաւ գրեր են, ինձի ինչ:

Շահ. Աղջիկն է չուզածդ:

Փառ. Ձես ձանձրանար նէ...

Շահ. Բան մը լսեր ես, ի՞նչպէս:

Փառ. Լսեր եմ, ի՞նչպէս չէ:

Շահ. Մօրդ հետ շատերն ալ տեսեր են, գիտեն, թէ՛ մար-  
դուն աղջիկը նուրը կտարեր, մէջէն հաներ են:

Փառ. Ատքանն ալ իրաւ ըլլայ:

Շահ. Ո՞րը սուտ. շատ ալ պարկեշտ:

Փառ. Աղէկ ա:

Շահ. Կարդալ գրելէ կը հասկնայ, շատ հիւների, «քա-  
լելու ատեն, տանը սոները կը դողան» \*):

Փառ. Դեերուն ձակտիքն ալ լեռը կը դողացնեն (հեզնու-  
թիւն):

Շահ. Իրան է որ մայրդ ինքնիրենը սանկ աղամորդու  
տիտի տիրանար: Արևուն նայէ, Փառէն, վեց տարի է:

Փառ. Շաքար է կերածդ \*\*), գիտեմ, բայց չեմ առներ,  
հայերէն չեմ հասկնար—ես անգլիերէն ալ գիտեմ:

(Հայելին առաջը փողկալը շիտկունիէ ետքը հիւրանոցին ձախ դուռէն  
կ'անցնի անդին):

\*) Առայդին գազափարը բացատրելու կերպ մը:

\*\*) Անու կը խօսիս:

## ՏԵՍԱՐԱՆ Բ.

(Շահին մինակ, ձեռքը ետեւը կապած ու մտայոյ՞ղ՝ կը պոտի սենեակին մէջ վեր վար: Պահ մը նստելու տեղը փոխելով, ծոցէն թղթերէններ մը կը հանէ: Խնորի առարկայ եղած նամակ մը փնդոտողի տազնայ):

## Շահին (Մինակ)

Բուսած օրը արդէն կը գուշակէի թէ՛ ինչ պիտի մեծնայ: Ան օրը կըրակ ընկաւ խանութս: Երկու շաբաթ ետքը աղբօրս ոտքը կը կոտրէր: Ո՞ր մէկը, որը՝ միտքս չէ: Ատ տղան ահա ան սև օրերուն ծոցէն ցկնած լակոտն է: Աղբօրս դազաղը գուռնէն դուրս կը հանուէր, ինք աշխարհք կու գար:

Շահեցի, ծնկներուս վրայ մեծցուցի, քսան քսանը հինգ տարի իրեն ու մօրը ցաւերը քաշեցի, զինք դպրոց դրի, մայրն ալ «քրնծ» իմ կնիկս խաթուն պահեցի, որ աղբօրս մահովը, ըսի, թաց չի մնայ աչքերը:

Վերջին փափաքը Ամերիկա եղաւ—մերժէի—չէ—ելայ, ծախքերու մտայ, զլխէս վեր ծախքերու, ուզած տեղը խրկեցի, որ՝ մէկ կողմէն՝ ականջս խաղաղի, ըսի, միւս կողմէն ալ, ան ատենի հաւատքս—անկէ մարդ դառնայ: Աս բոլորին մէջ անխոհմուծիւնը, որ ձեռքէս ելած կ'ըլլայ, ան է եղեր որ շնորհքով ընտանիքը փնդուէր—ընտանիքը հարուստ ալ—զինք անոր աղջկան նշաներ եմ: Իր ուզածը, իր երազածը, մինչև Ամերիկայէն, ա՜նունով, մականունով իր ապսպրածը:

Ի՞նչ կար ասոր մէջ, պարծակ աղջիկ, գեղեցիկ աղջիկ, 17—18 տարեկան կայ չի կայ: Լուսիկին աղջիկը, ատ կնիկը երկու երեք «ծին ծներ է», դեռ ճիշդ աղուընդէր \*) պտուղ կը լմանի: Փառէն, Փառէն...

## ՏԵՍԱՐԱՆ Գ.

## Փառէն, Մարան (Առանձին անկիւն մը)

Փառ. Ի՞նչ բերան, ինչ լեզու (Բարկանալու պատրաստ ձեւ մը):  
Մար. Որո՞ւ հետ էիր:

Փառ. Ալ ո՞վ կար, մայր:

\*) ձերմակ խողովի տեսակ մը, թարմին, անուշին դազափորը որս-  
կելու համար զործածուած ոճ մը:

Մար. Նորէն հարսնցուին վրայ:

Փառ. Չեմ առնեմ, չպիտի առնեմ կ'ըսեմ, ան նորէն լեզուն ճակատս կը կայցնէ:

Մար. Շատ չի ցաւցնէիր:

Փառ. Հոգս էր:

Մար. Մեծ է, չի տանիր:

Փառ. Մեծ!

Մար. Տարբերով ալ, անունով ալ, տղաս (տղուն մտքին հակումը սերտելու ձևեր):

Փառ. Ինծի ալ Փառէն կ'ըսեն, հէմ խարբերոցի, հէմ ամբերկացի: Ես Ամերիկայէն կու գամ:

Մար. Ամերիկայէն... իրաւ ես, եկողը բուռով բռնով ոսկի կը բերէ:

Փառ Ուրի՞շ...

Մար. Ուրիշ ի՞նչ, Փառէն, ուրիշ մըն ալ դուն ըսէ:

Փառ. Դձուն ալ, մայր:

Մար. Լսեմ եմ, կ'ըսեմ, հոգիս: Զաղացքէն եկողէն ալիք կը սպասեն: Դուն՝ անանկ կը հասկցուի՝ որ հորաղբոր ձեռքը տասնոց մը չի դնելէդ դատ, փէշով ալ պարտք բերել ես:

Փառ. Պատճառ կար, պատճառ, պատճառ (անձկոտ՝ սիկառ մը վառելու վրայ). սա լուցկիին որ կը վառի այսպէս (լուցկի մը բռնկցնելով), պատճառ կայ, փչեմ, մարի, պատճառ կայ:

Մար. Պատճառն ի՞նչ, մայրդ ալ հասկնայ:

Փառ. Երկրէն հասած գրերը, հորաղբոր գրերը...

Մար. Ատ գրերով ի՞նչ:

Փառ. Գրերուն մէջ մետաքս թելեր կը ծրարէր:

Մար. Պարզ չես ըսեր:

Փառ. Ինչպէս սարդին թելերուն մէջ, խեղճ ճանճը կը ցանցուի, ուզէ չուզէ, անանկ ալ իմ ձեռքս, իմ ոտքս ատ գրերով կը կապկպուէին:

Մար. Զի հասկցայ:

Փառ. Բեզ մէկ հատիկին նշանեցի. այն տեսակ աղջկայ մը քեզ՝ որ մինչև մահ, քով վրայ գաս, վայելել գիտնաս, աղջկան բերածը կը բաւէ, կ'աւելնայ ալ:

Աղջիկն ալ իմ ուզածս է եղեր, կ'անուխ անոր սէր ձըգեր \*) եմ եղեր:

Մար. Անձնկ կը գրէր:

Փառ. Կուզէս, հիմա, մէկ մէկ ցուցնեմ ալ:

\*) Սիրահարած ըսելու տեղ:

Մար. Ի՞նչ պիտի ուզեմ (ուսերը թօթուելէն), ի՞նչ պիտի լըսեմ:

Փառ. Ա՛յն որ գրեր է, այն որ համոզեր է:

Մար. Ուրիշին ճրագին հայողը հաւկուր կը մնայ, դուն խելք ունենայիր նէ թուղթին միւս երեսն ալ ատ կը կարդայիր: Խօսքը մէջերնիս. Փառէն, աս մէկը իրաւ է որ (ցած ձայն) դուն ալ օր մը ան քածին համար գիշերուան քունդ էիր ծախեր: Ես՝ գիտեա՛ չէի՞ յիշեր:

Փառ. Է՛հ (ըմբոստ շարժում)...

Մար. Սա ալ կայ որ, աղջիկը, իրաւ, գեղեցիկ է. ճէյրանի աչքերուն վրայէն սև-սև թարթիչները մինչև ունքերը կը ծծեն, բայց...

Փառ. Ըսէ, մի խեղդուիր:

Մար. Հօրը արևովը մարդ չէ տաքցեր, մարդ չի տաքնար, բան մըն ալ աս էր:

Փառ. Ուրիշ միջոց, ուրիշ ճամբայ:

Մար. Մագերս ծունկս էջուցի...

Փառ. Ու նորէն...

Մար. Քեզի ինդոր կը գրէի, անանկ է բանը, հոգիս Աղաչէլէպին \*) Բողդիկին տունը համարձակ մտնել ելլալու համար աս ձիւնը բերաւ գլխնուս:

Գուն՝ կ'երևայ՝ մօրդ գրածները աղէկ չես կարդացեր: Բայց կ'ուզե՞ս շիտակը—ես, իրաւ որ հօրաղբարդ ալ շատ չեմ մեղդրեր:

Փառ. Այն որ ձիւն կը բերէ մեր գլխուն, ես ալ հիմա բան մը իր գլխուն պիտի բերեմ:

Մար. Վերջը վերջը մեզ վնասել պիտի տաս, Փառէն:

Փառ. Պիծակին բունը խառնելու համար մարդ մինչև քիթին ծայրը ապուշ ըլլելու է:

Մար. Ըսինք թէ՛ հօրաղբարդ ադ նկատումս ալ չըրան...

Փառ. Ճիշդ ան ատենը կը կիսեմ ինչ որ հօրս է, ինչ որ մերը, քեզ շալակս՝ նորէն Ամերիկա: Միամիտ կնիկ...

Մար. Գոնէ պիտի գիտնայի՞ր ընկերդ, որ բանը մէկ անգամէն եզերք ելլար. ինձմէ լսած մի ըլլար:

Քարէ փուռը, դարին էգին, խանութին ապրանքը, հինգ հարիւր լիբէն էւել բամպակ, հօրդ բաժինն ալ մէկ տեղ, ինչ ըրիւր ըսէ, որո՞ւ ծախեցիր, ինչո՞ւ ծախեցիր: Ես որ գիտեմ, ես որ լաւ գիտեմ, քեզի ասոնց վրայով բան մը իմացուցած չը-

\*) Ցեղացի հարսներ իրենց տաղբերուն աս սլառանունը կու տան:

պիտի ըլլայ: Ատ բոլորը ծախել, փոխելէ ետքը, մէկ մասը Լուսինի փէշը լեցուց, բաներ մըն ալ ան կոյր կնկանը՝ Հոռմիկին գրպանը:

Ոսկի, ոսկի, բոլորն ալ ոսկիի փոխած:

Փառ. Լուսինին ոսկի՛, կը հասկանայի անիկա, բայց սա Հոռմիկին—սա կնիկը, ամեն բանէ առաջ աչքի պէտք ունէր, չէ՞:

Մար. Հօրաղբարդ շատը, սուղը անոր կու տար, որ աս կնիկը իր ըրածներուն չի խօսելու համար ըլլայ համր կնիկը: Կասկցած, խոռոզիկս:

Փառ. Իրաւ որ միամիտ մըն եմ եղեր. քեզի երբէք ան մը:

Մար. Անտէր կնկուկայ մը թնչ տային: Գաւաթ մը ջուրն հետ, ձեռք մը չոր հացն ալ շատ չէ՞ր կարծես: Լուսինին և Հոռմիկին լայնքէն երկայնքէն հլուռն կ'աւելնամր, որ հատըն ալ իմ երեսիս նետուէր:

Փառ. Վայ, չոր գլուխ մարդ (ոտքի վրայ վեր վար):

Մար. Ինձի մնայ, Փառէն, հետը մեղմով կը վարուիս, էդ մարդ մը, որ լուցկիի պէս բռնկիլն ալ իրեն բնորք շիւեր է:

Մնաց որ, աղջիկը չես առներ—մի առներ, ես ալ անանկ ըսեմ: Հայրը քանի որ հողը ջուրը տղուն ըրեր \*) է, տունն ու Լուսինին կարծեմ, ալ ես թնչ ընէի քած մը, որ արագիւր բունքովը դէմս գար ցցուէր: Աղջիկ մը, որ ալ չեմ կրնար սել:

Փառ. Մայր...

Մար. Մի, մի հետաքրքրուիր, Փառէն, չեմ ըսեր, աղջկանն չնչ յանցանք (Շահին վրայ կու գայ):

### ՏԵՍԱՐԱՆ Դ.

#### Մարան, Շահին, Փառէն

Շահ. (Յանկարծ ներս մտած ու ժպտուն, միւսները ոտքի կը կեան ու նորէն կը նստին) Աս գիշեր աղւոր երագ մը տեսայ, Փառէն:

Փառ. Աղէկ ա:

Շահ. Կատակ չեմ ըներ, իրաւ աղւոր: Գիրուկ կարմիր է մը հեծեր էիր, թմբուկ կը զարնէինք, մեր տունը զուարթ

\*) Տղային վրայ փոխանցել տուեր է:

բազմութիւն մը կար, հարանիքի մէջ էինք: Նազլուն նոփ-նոր լաթեր հագած՝ ոսկի շարոցներն ալ գլխուն ու կուրծքին վրայ, ետեէդ կամաց-կամաց կը քալէր, մինչև ժամ դուռը այսպէս՝ ու մէկէն արթնցայ:

Մար. (Խորհրդաւոր ախ մը) Աստուած բարի ընէ. «Հարանիքը կուռ է, կ'ըսեն, կարմիրն \*» ալ շուտ կ'ելլայ: Կոխ, կոխ:

Փառ. Ծատ շիտակ ըսեր են, մայր:

Մար. Ի՞նչ կ'ըսես, Փառէն:

Շահ. Մայր ու տղայ ալ ցերեկը երգեր էք, բայց ի՞նչ...

Փառ. Ինչ որ—սի գիտէ:

Շահ. Նո՞ր բան:

Փառ. Մէյ մը սա հինը ստեղծինք:

Շահ. Գեռ ըսել է, առջի օրերու քիթովդ շունչ կ'առնես:

Մար. Հօրաղբարդ կատակ կ'ընէ, տղայ, երեսս հայիբ (աչքովը տղուն հանդարտութիւն թելադրելով):

Շահ. Ձեռ ըսած, հարսխաթուն, չի պատմեցիք մեր խելօքին թէ՛ ամիս մ'առաջ, էֆէնտին ինդոր պատուեց:

Մար. Լուսիկը կը մոռնաս ըսել, էֆէնտին երբ օր մը փրշունք կը նետէ մրջիւնին առջև:

Շահ. Ի՞նչ կ'ըլլայ ըլլայ վերջապէս, առջան ալ հաշիւ, հըյ-րուք\*\*) մեզնէ չսպասուիր, հերիք որ մարդն ալ, կնիկն ալ, Փառէնին ճամբայ ելլալը լսած՝ շուքի պէս կը կպչէին փէշերնուս:

Մոռցար թէ քանի հոգի էինք, Մարան:

Մար. Միաքս էր (քէն ընդի մը խրումով):

Շահ. Գսան-քսան երկու հոգիի առջև «չոգ չոգ» խորուածներ, լիբերով օղի, գինին՝ գետի պէս կը հոսէր:

Փառ. (Մէկ կողմ) Լուսիկին ձեռքովը, ու անուշ ալ:

Շահ. (Երբէք չ'ուզելով որ դիմացիին խորամանկ կերպով զլած խօսքերուն ուղղակի դիմաւորողը ըլլայ) Լուսիկն ալ, էրիկն ալ, հաս-նողը գետի պէս կը հոսեցնէր, բայց, գինի՛... մէյ մը գնա ու համը տես:

Փառ. Իմ բերնիս համը ինծի հերիք էր, հօրաղբար: Ատ օրը երբէք առիթը չի ներկայացանու որ հասկնայիք թէ՛ ատ մարդը իր հողը, ջուրը ի՞նչ ըրաւ, գեղին հողային կալուածը, վեց-եօթ հարիբ ոսկիի հարստութիւն...

Շահ. (Վարանք, պատասխան գտնելու դժուարութիւն) Հողային կալուածը...

\*) Երազի մէջ տեսնուած կարմիրը նշան է թէ՛ հրազը շուտ պիտի կտ-տարուի:

\*\*) Հըյրել—մանր բարը ձաւարէն դառել մտաներով:

Փառ. Հրամբերես, Հապուհանայ\*) հողը, տղուն վրայ փոխանցեր է, աղջկան ալ մատնոցով քացախ:

Մար. Աս ալ մեր ճակտի գրին... տղան:

Փառ. (Մտով հորադարը ցուցնելով) Ինքը օր մը ինձի ինչեր կը գրէր, ահա երեսս, ահա երեսը:

Մար. Մալով, հալով հարսնցու մը, շիտակ է... բայց... ինձի հարցնես, ես պիտի ըսեմ թէ՛ կնկայ մալը դարբինի մուրճ է, Փառէն, գլուխ չի դիմանար:

Շահ. Թող որ արդէն ես ալ շատ ցաւցեր եմ... կնկանը ծունկին վրայ նորէն աղօթք կայ\*\*), կ'ուզես հաւտա, կ'ուզես մի հաւտար: Աստուած ալ, մարդիկ ալ գիտեն թէ՛ ես երբեմն խնամի Լուսիկին խաթերն համար է որ աս տունը կ'երթամ կու գամ:

Մար. Գացիր, եկար որ՝ ետքը, ետքը...

Փառ. (Գէպի Շահինը) Հողը տղուն վրայ ըրած ատենը, աղջիկը լեզու չունէր, թող մէյ աղջիկն ըլլար հօրը դէմ բողբողը:

Շահ. Ա՛ս էր՝ ըսել է՝ փորուդ խոցտուկը, ըսիր խալսար:

Մար. Աս էր, այո՛, դուք դեռ չէք գիտեր, թէ՛ ինչ տեսակ յամառ մըն է աս աչքի չառածնիդ (ինքն իր կուրծքը ծեծելով):

Շահ. Փառէն, Փառէն, նոր եկեր ես:

Մար. (Գէպի տղան) Ի՞նչ է, դուռ դրացի սէյրի՞ պիտի կեցնէք:

Փառ. (Ոտքը գետին կը զարնէ) Չեմ առներ ըսի ես, աղջիկ թող ըլլայ գտնելիքս (զայրացած կը մեկնի):

### ՏԵՍԱՐԱՆ Ե.

#### Մարան, Շահին

Շահ. (Ստեւեն) Հն, հն, հն, հն, կատողած շուն մը, որ հաշիւու կերպն ալ մոռցեր է: Ի՞նչպէս մենք էն սկիզբէն չի կրցանք անդրադառնալ թէ՛ մեր աղա աղբորդին ան մութմըռ-թուկներովը, եղոտ դմակին պահանջն է որ կ'ընէ: Շահին, Շահին, դուն ալ մարդ չես, դուն ալ յիմար մը:

Հոս մարդ չեկայ ա, աղէկ բաներ չեն ասոնք, հարս խաթուն:

\*) Հապուհին քաղքին արեւլակողմը գեղ մը, ուր աս էֆէնտին իր վաշխառուի գործերովը յաջողեր է շատ մը հողային գրաւումներ ընել:

\*\*) Ռարի է:

Մար. Ե՛ս ինչ ընեմ (ուսերը թօթուել):

Շար. Բոլոր ատենը ատէջին թելերը կարելու ձեւը մը  
կ'ընէիր:

Մար. Ես մեղաւոր մը արդէն, ինչ որ ունիք վրաս նե-  
տեցէք:

Շար. Տղադ դարձեր չէ դարձեր, աչք կապուկ կը խաղաս:

Մար. Անանկ բան ըսէ որ լեռները տեղերնին մնան:

Շար. Տեսմը, լսեցի՞ր:

Մար. Մէկ տեղ լսեցի՞նք:

Շար. Ու հաւանեցար ալ:

Մար. Ձի հաւանէի ալ ի՞նչ կու գար ձեռքէս:

Շար. Սանկ խաղքութիւն լսուած չէ աշխարհքը:

Մար. Խաղքութիւն աղոր չեն ըսեր:

Շար. Ձէոր մէկտեղ գացինք, մէկ տեղ գտանք, քեզի ու-  
քանիներուն հետ մէկտեղ էր որ նշանը տարինք:

Մար. Թ՛հ...

Շար. Վեց տարի է աս. վեց օրի չմանիր:

Մար. Ինչո՞ւ իմ օձիքէս բռներ ես Ձէլէպի. ահա դուն,  
ահա աղբորդիդ:

Շար. Ե՛ս տամ դրամը, ես յոգնիմ, նեղութիւն, չարչա-  
րանք ես տանիմ, նազը դուք ընէք, նազ մըն ալ դեռ դէմիննե-  
րը: Աղէկ ա. փափկանկատութիւն ըսուածն ալ քիչ մը դուք  
ատէք ձեր կողմը: Ատ տղան ի՞նչ բերաւ, հոն ի՞նչ էր գործը.  
Եթէ իրաւ է որ գործ ունէր, ինչո՞ւ չի շահեց. Դուն պատճառ  
գտիր, մեղմացումներ հիսէ, չի շահեց, չի բերաւ ըսէ... բայց  
եկողը ատանկ քիթ, ատանկ լայն բերան գոնէ չի բերեր հետը:  
Ըսէ, խաթուն, կրնամ տանիլ:

Հաշիւ մըն ալ աս կերպով չի տեսնէինք հետը: Թո՞ղ տուէք  
որ այսչափ իրաւունք ալ իմա ըլլայ, երբ դեռ աս տանը մէջ  
բաժինք զատութիւն չէ պատահեր:

Մար. (Վեղձաւորի լեզուանիով) Բոլորը ըսեր եմ համո-  
ղելու փորձեր ալ—ինք իմ առջևն նետի պէս կը թռի, չեմ  
առներ կ'ըսէ, կ'երևայ, խելքը դարձնող կայ, որ չենք գիտեր:  
Անցածները շատ ստիպեցի, որ իմ խաթերս համար գոնէ մու-  
նայ ճահիլութիւնը, պատին հայելին գլխուս պիտի տար:

Շար. Լսածն ի՞նչ, ինչո՞ւ կը պահէք:

Մար. Էլին լեզուն կրնամ կապել, խօսքեր, որ...

Շար. Քիչ կը մնայ որ կունակէս ճաթիմ...

Մար. Ես քու ձեռքդ, քու ոտքդ կը պահնիմ, ինծմէ վազ  
անցիր:

Շար. Կամ խօսք մը, կամ խելք մը ատ շանը գլխուն, ես

նամուս ունիմ, ես՝ մարդ եմ: Քաղքին մէջ եթէ հինգ բարեկամ ունիմ, տասն ալ թշնամի ունիմ:

Մար. Գլխուս վրայ կրակ ալ մարդես, ես բան մը չպիտի կրնամ ըսել:

Շահ. Շատ բան պիտի բերեմ ձեր գլխուն:

Մար. Ողջ կեցիր, բեր, մեծերնիս ես:

Շահ. Ես չեմ կրնար համբերել որ հոն ձորը, հոն լեռը մեր անունը ճնշուըտին:

Մար. (Հետզհետէ համարձակութեան մէջ) Բանը բանէն անցընելէն վերջը...

Շահ. Իմ փնտրածս ալ ահա ատ բանն էր միայն, ես գիտեմ թէ՛ ատ բանին մէջ սատանայ կայ, ատ սատանան երկայն մազ ունի, ատ սատանան աղուէսի պոչ ու օձի լեզու ունի: Գիտեմ, գիտեմ:

Մար. Գիտցող մը, որ ալ թնչ կուզէր: Էրիկ մարդ մըն ալ ատքան երկար թաթ չի լարեր կնկայ վրայ:

Շահ. Աշխարհք մը մարդավարութիւն մէկ խօսքով կը վճարէք:

Մար. Վեր, վեր, մէյ մը վեր հայիր, Աստուած կայ: Տարին տասներկու ամիս՝ կոյր կնկանդ սպասուհին, գերին եղեր եմ ես ալ:

Շահ. Քեզ հոս պահեմ, տղադ ալ Ամերիկա հարսնիքի խրկեմ...

Մար. Ամենքը փոխարինուած են:

Շահ. Ինչ՞ով, թնչպէս, օրողչէք կուտայիք:

Մար. Տանը մէջ ան տղուն բաժինին հետ անոր մօրը բաժինը պակամ փոխարինութիւն եղան: Գլուխս չիթէն չի խարուէիր, աղա Չէլէպի:

Շահ. (Սրտնեղ) Խէրը կը նզովեմ անոր, ան առաքինութեան որ փէշերու տակ ապաստան փնտրող ճնճղուկին խնայել կը պատուիրէ (Կ'անցնի կ'երթայ, տանը ան ինչ մէկ սենեակին մէջ դրուած իր սնտուկը կը դտնէ ուր պահած է թղթեղէններու ծրարը):

## ՏԵՍԱՐԱՆ Զ.

### Հոռմիկ, Մարան

(Շահինին կոյր կինը խարխափումով, պատերուն քսուըտելէն ներս կը մտնէ):

Հոռմիկ. Զէք ամչնար, չէք խպնիր, դբացիէն չի քաշուողը ինքնիրմէն, իր շուքէն կը խպնի:

Քեզի եմ, էրիկ մարդ, ձայն տուր: (Վայրկեան մը լռելէն ետ-  
քը) Մոռցար որ կ'ըսէի, Վի իյնար, մի իյնար ատ կնկան հետ,  
ատ կնիկը ան սև թռչունն է, որ մեր ցուիքին վրայ կեցած՝  
աւերք, աղետք, խշխշանք կը ճնչէ (կորի շարժումներով էրկանը մայ-  
նը դունչով հոտուրտալու վիճակին, պատասխան չառներ). քեզի կըսեմ,  
մարդ, չէս խօսիր:

Մար. (Ձոր շեշտ) Հոս չէ. հոս չէ, ինչ կը փնտրէիր:

Հոռ. Մէկն ալ քեզ, Մարօ, ամօթ, ամօթ...

Մար. Ամօթը կը հասկնաք ըսել է հմ:

Հոռ. Կնիկ ըսածդ քիչ մը ցած գլուխ, քիչ մը խուփ-բե-  
րան կ'ըլլի, էրիկ մարդ է ան, մեծ տազը է, շատ հարմներ,  
մինչև հող, հողուարք տանը կատուին դէմ ալ հարմնութիւն  
կ'ընեն: Լեռնէն չես գար:

Մար. Ես փակեր եմ պարտքս, չէս գիտեր, ութը տասը  
տարի, առջևնիդ ատ յիմարը ապրեցայ:

Հոռ. Հիմա ինչ կար որ ցռուկ սօթթեր ես, տղուդ երե-  
սը տեսար, չես խորհիր թէ՛ նորէն, էրկանս շուքին տակ պի-  
տի գաք, պիտի սքլիք:

Մար. Ականջս շատ վարժուեր է ատ խօսքերուն:

Հոռ. Կատղեր ես, կատղեր...

Մար. Տագերոջ պատիւ կը պահեմ, նիրսւկ, լեզու՝ ես ալ  
ունիմ:

Հոռ. Ի՞նչ ունիք հետերնիս, որ քանի տղադ եկեր է, ան  
իր ձին թամբեր, դուն՝ քու էշդ, ետևնիս առեր անցեր էք: Տ-  
ղադ աղջիկը չառներ, դուն խնամին չես ուզեր, աղէկա, հեռու  
մէզնէ գլխնիդ որ քարը որ պինդ էր...

Մար. Աչք չունեցողը մարգրիտ \*) չանցներ, մայրս,  
դուն ի՞նչ կը խառնուէիր իմ տղուս:

Հոռ. Կօշիկը գլուխդ:

Մար. Աղջիկը մեղօք է կ'ըսեն, տղուս չիյնար...

Հոռ. Ատ ի՞նչ խօսք:

Մար. Ասոր խօսք կ'ըսեն, հէմ, շատ հին խօսք:

Հոռ. Ո՞ր աղջիկ էր հարմնցուն:

Մար. Ես ասչափը գիտեմ թէ՛ ատ աղջիկը Փանէնին  
չիյնար, մեղօք է:

Հոռ. Կ'ելլամ, բերանդ կը խղզիմ:

Մար. Բայց դուն ալ չէս լսեր:

Հոռ. Սուտ չէս, աղջիկ:

Մար. Ստողին մէկ հատիկ թուփը չորնայ:

\*) Մարգրիտին ծակէն թել չանցներ:

Հոռ. Ի՞նչ կար որ ասչափ ատեն լոցցիր:

Մար. Ատեն մը չիթը երեսիս՝ համը կը մնայի, վերջն ալ համբերանք՝ որ՝ տագրս խելացի մարդ, օր մը չէ օր մը կը գգուշանայ կ'ըսէի ճահիճին խորը մխուսել:

Հոռ. Ըսէիր, ըսէիր, օրին ըսէիր:

Մար. Նշանատուքի օրէն տարի մը երկու տարի վերջն էր որ ականջս էրեցաւ: Ան ատեն քար դրի բերնիս, առաջ՝ անոր համար որ տղաս, սանձարձակ մը՝ սկիզբէն, իրաւ է թէ՛ ատ աղջիկը կ'ուզէր, աղջիկն ալ տղուն սէրովը էրած՝ «Թոնիբը \*» ձգել չէր ըլլար, սէր արնողին էգին չորցեր է—վերջն ալ, իմ քուրսուկ, ժամանակ անցնելէ վերջը, ան յոյսովը ըուն եղայ թէ՛ հարսնցուն օժիտին անդուկին մէջ, քիչ մը բան կ'ունենայ, որ երես կը ճերմկցնէ: Իր երեսը կը ճերմկէր, Փառէնին մոռուչը \*\*» կը վերջանար, իրարու բերնի մէջ, կ'երթային նուշ ու շաքար կ'ըսէին, կը մոոցուէր:

Հոռ. Հիմա ինչ էր ըսելիքը:

Մար. Ալ ատ մէկն ալ չեմ գիտեր:

Հոռ. Չէս գիտեր...

Մար. Դուն իմ տեղս եղիր, ինչ կ'ընես: Փլած անունով աղջիկ մը, «վրան շէր \*\*\*» հանուած» թոյ աս, վաղն ալ միայն կրակուց \*\*\*\*» թեզնիքովը արդիք \*\*\*\*\*» պիտի դար անցնէր:

Հոռ. Օր մը չէ՞ որ դուն ալ ատ վիճակովը կայնեցար դէմերնիս, ինչ ընենք, համբերել գիտցողն է որ բամբակը քաղեր է:

Մար. Գնչու մը, բոշա մը, որ կոյր ալ է:

Հոռ. Շուտիկին խօսքը...

Մար. Կ'ուզես որ հիմա ցուիքին վրայ ելլամ պրոամ, մեղօք է, մեղօք է տագերոջս աղջ...

Հոռ. Սուս, սուս, սուս, տունը գլխնուս կը փլի:

Մար. Եթէ փլած չէ արդէն:

Հոռ. Շան աղջիկ:

Մար. Սատանան կ'ըսէ որ արինս երեսին քսեմ...

Հոռ. Իմ բոլորս եկեղը...

Մար. Իս ոտքի մի հաներ:

Հոռ. Օ՛շ, օ՛շ, օ՛շ, օ՛շ...

\*) Կուսթ ինկող կամ թխսելու սէրէն բոնուող հուսրը շուրին մէջ թաթ-իելէ յետոյ, առանց կըտիլ թոնիք մը կը նետեն, որ աննդն անցնի:

\*\*» Թթուած դէմք, կախ երես:

\*\*\*» Աղջկան վրայ ժողորրգական երգ շինուած:

\*\*\*\*» Խոհանոց: Այս բառին միայն սեռական ձևը կը գործածուի:

\*\*\*\*\*» Արդիք անցնիլ—կարգի մէջ մտնել, բան տեղ գրուիլ և այլն:

Մար. Աչք ունենայիր նէ, գիտեմ թէ՛ ինչոր պիտի տեսնէիր դէմքդ:

Հոռ. Բողին ձայնը ահանջիս...

Մար. (Յարձակում տալով նիրոջը վրայ, կը սկսի իջեցնել ձեռքի հարուածները) Այլ ասչափ... համբերողին... եղ ու կով... կ'ըսեն: Բող՝ Բս (բան, բան), Բս, (բան, բան), ան ալ Բս (Հարուածներ, մոռնչներ, կոյր նիրոջը տապալտուքները, դէմքին ծամածռութիւնները արգաւատելի ու ծաղրելի ալ):

Հոռ. Վհւյ, վհւյ, վհւյ (լացողի աղաղակ). մագերս... ահանջս... կուրծքս... շունչս... կը մեռնիմ հիմա... էրիկ մարդ, անօրէն... կը մեռնիմ, հասիբ...

### ՏԵՍԱՐԱՆ Է.

(Մարան Հոռմիկին քաշքշուելու պահուն անկէ թուղթ մը կ'իյնայ, վեր կ'առնէ ան անմիջապէս, գրպանը կը դնէ, Շահին վրայ կու գայ:

#### Շահին, Հոռմիկ, Մարան

Շահ. (Սրտաբեկ ներս իյնալով) Հոռմիկ, Հոռմիկ:

Հոռ. (Կէս նուաղած) Ա՛խ, կը մեռնիմ...

Շահ. Քածեր, քածեր, ձեզ լեռը ճամբեմ, ձեզ լեռը փուշ քաղել ճամբէի:

Մար. (Վախցած դուրս սողոսկելու փութկոտութիւն) Կոյր կընկանդ ըսէ (կը մեկնի):

Շահ. ՉԲս խօսիր, Հոռմիկ, կուկուշա \*), աս ինչ չիթ, աս Բնչ մագ, աս Բնչ...

Հոռ. Տանը մէջ շուն ու կատու կը պահես (տրուքներ):

Շահ. Ահանջիդ ծայրը արիւնի հետքեր ալ (կը զարմանայ ու արտորանքով կնկանը ահանջին արինը սրբելու կ'երկնայ):

Հոռ. Մագ մնաց որ ճիկերս քաշէր, հողիս քաղէր (հեւք տրուք միշտ):

Շահ. Բան մըն ալ դուն քաշէիր, Հոռմիկ, ձեռք ոտք ունիս:

Հոռ. Ես ալ բոթ մատը... (ակոսն կճրցնելով) աչք չունեցողը Բնչ կ'ընէ, բոթ մատը բերանս վարունգի պէս կճրտաց (դեռ կը շարունակէ հեւքը):

Շահ. Ի՞նչ հով անցեր է ատ քածին գլխէն:

\*) Գոռանք ու հեղնութիւն նշանակող բառ մը:

Հոռ. Հարսնցուն էրկանդ աղջիկն է, կը պոռայ. Նազուն՝ աղջիկդ, արի մարդ \*):

Շար. (Վայրկենային սաստիկ յուզմունք) Հասնէիբ, սպաննէիբ, արինը ես կու տայի:

Հոռ. Ձեռքս անցնէր: (Վրիժառուի գալարքներ) Կոյրին ջղիկը \*\*) տասը օձ խեղդեր է...

Մար. (Սաստիկ զրգուած) Հիմա կաթուած կ'իջեցնեմ, հիմա, հիմա:

Հոռ. Ինծի մտիկ ընես, այսօրուընէ շուտ չի կայ, նոր կարգադրութիւն:

Մար. Ի՞նչպէս:

Հոռ. Երկուքն ալ դուրս...

Մար. Հեշտ բան չէր ատիկա, կնիկ, ան ալ հեշտ չէր: Տղան արդէն շիացած մը, անօթի դարձեր է: Բերած պարտքին չափն ալ մի հարցնեմ:

Հոռ. Թո՛ղ մայրը հոգար:

Շար. Մեծ հոգը դարձեալ մերը, խելքիդ չի պառկիր, անօթի շունը առաջ իր տէրը կը խածնէ:

Իատարանի պիտի դիմէ, ժառանգի խնդրով ձեռքն երեսիս պիտի նետէ ու դեռ ինչէր...

Հոռ. Ըսել է ակուայի ցաւ միշտ:

Շար. Մահուան՝ ըսէ:

Հոռ. Ճամբը...

Մար. Ճարը ան, որ ոտքը շղթայէինք \*\*\*) , վերջը բաղդերնուա:

Հոռ. Տղան աղջիկը չաններ, չաններ, տղան առնէ, մայրը չուզեր:

Շար. Լո՛ք, վար դիր լեզուդ, դուն մէյ մը ան գիրս տեղ հասցուր, մնացածը վաղը:

### ՏԵՍԱՐԱՆ Ը.

#### Փառէն, Մարան

Փառ. Աղւոր պտոյտ մը ըրի, մայր, սքանչելի օդ մը, արևն ալ լուացուած երես մը ունէր, եթէ քիչ մը ան սև ամպերը չըլային...

\*) Էրիկ մարդ:

\*\*) Ճկոյթ:

\*\*\*) Ամուսնացնենք — ոճ մը:

Մար. (Տրտում) Ան սև ամպերը, ախ, ան սև ամպերը:  
Փառ. Դուք շուտ մը գանգատին էք վարժուեր, մայր, Ա-  
մերիկա շաբաթներ կ'անցնէին, շերտ մը արև չէին տեսներ:

Մար. Մայրդ ալ հոս իր կեանքեն մէջ չի տեսաւ:

Փառ. Օ, հօ... վախճամ, հայրը միտք ձգեր ես, մայր:  
Դպրոց գացած ըլլայիր, քեզի բանաստեղծ պիտի ըսէի:

Մար. Բան ստեղծելու ի՞նչ պէտք, բան կար, արդէն,  
մէկին տեղն ալ քանի՞ հատ...

Փառ. Հիմա կը ստիպես որ մտածեմ թէ՛ աս օր քու ալ  
գլխէդ մութ-մութ ամպեր անցեր են, ու՛ կայծակ ալ:

Մար. Ամպը, որոտումը, կայծակը մէկ տեղ կը պատա-  
հին:

Փառ. Չափազանց ալ տխուր:

Մար. Միայն տխուր, միայն տրորուած: Հովերուն դէմ  
բուռ մը փոշի ըլլէի, մայր չի ծնէի բնաւ:

Փառ. Միտ մի կտրտեր...

Մար. Ալ անանկ կ'երևայ թէ՛ մենք հոս չպիտի կըր-  
նաք ապրիլ, տղաս, հօրաղբար, հաշուկ \*) ամեն բան աչքի տ-  
ներ են, որ գլխնուս ջուր դնեն:

Քիչ մ'առաջ մահէն ազատեցայ:

Փառ. Հոռմիկին ձեռքէն անշուշտ:

Մար. Կը յիշե՞ս որ հօրաղբարդ հարսնիք էրդեր էր,  
կուի է՛ կ'ըսէի:

Փառ. Միտքս է:

Մար. Թէև ապահով եղիր որ ըրի ըրածս, արճններուն  
մէջ թաթիկեցի:

Փառ. Անանկ կը տեսնեմ, բայց կ'երևայ ան ալ քեզ ծեծ-  
կեր է: Արին կայ սա աչքիդ վարի կողմը (մատովը կը ցուցնէ):

Մար. Մատս, մատս երկուք կիսեց (մատը քուրջերով կա-  
պուած ցոյց կու տայ):

Փառ. Ասկէ վերջը միտքդ պահէ որ, տագրդ ինծի ըլլար,  
կնիկն ալ քեզի, մայր: Շատ գործ պիտի ունենանք հետերնին:

Մար. Հա, աս գիբն ալ (գրպանէն ճմռկուած թուղթ մը կը  
հանէ):

Փառ. Ուսկէ:

Մար. Հոռմիկին քովէն, աչքիդ բռնէ մէյ մը:

Փառ. Իմ խրկածներէս...

Մար. Չեմ գիտեր՝ ինչպէս թէ չէ... (կու տայ գիրը):

\*) Աղբորդիներ սա անունը կու տան իրենց հօրաղբարոց կնիկներուն:

Փառ. (Արտորանք, դիրը ձեռքին մէջ, լուռ ընթերցումի սկսած)  
Ուրիշ է աս:

Մար. Ես ալ լսեմ, բարձր:

Փառ. Սպասէ:

(Փառէնի երեսին գոյնը կը փոխուի երթալով, ձեռքերը կը դողդաւն, Յուդիթը վար կ'իյնայ ձեռքէն, վեր կ'առնէ, կը շարունակէ ընթերցում, շուարք ու ծանր մտախոհ վիճակ) Իր գիրը... ճիշտ, ճիշտ:

Մար. Ես ալ հասկնամ, Փառէն:

Փառ. Ինչոր կ'ըսէիր, ինչոր լսեր էի (կարողաւ լսնցած):

Մար. Կը նեղուիմ, տղաս...

Փառ. (Վայրկեան մը լռելէ յետոյ Յուդիթը ձեռքին մէջ կը շրջըրջէ, կը յարդարէ, ծաղիլու կերպ մը կ'ուզէ ընել, բայց նորէն կը բանայ ու նորէն կը նայի վրան) Դրամ չի բերի, իրաւ է, բայց տարած խելքս հետս է, աւելին չըսէի:

Մար. Ողջ գալը ալ դրամ չէ՞ր, Փառէն, աշխարհը անօթի մեռնողին պատմութիւնը երկուք չէ եղեր:

Փառ. Վաղուց արդէն գիտէի թէ մարդերը ինչ որ են դուրսէն, այն չեն, այնպէս չեն իրենց ներսի ծալքերուն մէջ: Պրավօ, Շահին, պրավօ...

Մար. Ի՞նչ, ի՞նչ...

Փառ. (Ինքնիրեն քթին տակ) Ասկէ վերջը նոյնիսկ քեզի ալ չի պիտի հաւտամ, մայր:

Մար. Մայրդ թէ՛ն ընէր, ձագուկս (աղապատանք), թուղթի մը համար ալ ատչափ...

Փառ. Մեզի հանդիպածները կեղևին հրապոյրովը դուրս եր ենք, բայց մայր... Քեզի չէ խօսքս, դուն չես հասկնար, ես անոր է որ կ'ըսեմ (մտտովը պատէն կախուած հօրադօրը խոշորադիր մէկ լուսանկարը ցուցնելով):

Բնութիւնն անգամ (շեշտ այն կողմը միշտ) շատերը վնասակար կենդանիներուն, դուրսէն փայլուն կեղևով, դուրսէն փայլուն, քիչ մըն ալ հիանալի պատեանով ծածկեր է: Մարդերուն մէջ ալ քիչ չեն անանկները, որ աւելի ճարպիկ, աւելի լուրջ ծպտուածներ՝ շատ անգամ, օձին կորուսած ծակը իրենք՝ օձին շապիկը հագնելով է որ կ'երթան կը գտնին (յուզումներ):

Մար. Թուղթին մէջէն կ'ըսես ատոնք, Փառէն, չեմ հասկնար, հետս խօսիր, ինձի ըսէ:

Փառ. Լո՛՛ք, լո՛՛ք...

Մար. Եթէ գիտնայի որ ատ գիրը քեզ ատքան տակ վըրայ պիտի ընէր...

Փառ. Աճերիմ, Հոռմիկ, ճիշտ է որ անկէ ինկաւ:

Մար. Սուտ չեմ ըսեր, ինչո՞ւ...

Փառ. Հօրադրօրը ձեռքէն ելած նամակ մը, մտիկ ըրէ:

Մար. Այ բան մնաց որ չի լսէինք, Աստուած...

(Հառաչանքներ՝ ձեռքին մատները իրարու մէջ անցնելով):

Փառ. Մտիկ ըրէ, մտիկ ըրէ:

Մար. Կեցիք մէյ մը սա պատուհանը... (ոտքի կ'ելլայ, պատուհանը ու չորս կողմը կը նայի):

Մարդ չի կայ, սկսիր:

Փառ. (Կը կարգայ)

«Իմ անուշիկ ու ազնիւ ինամիս Լուսիկ Հանրմ:

Մար. Վնայ, աչքդ կուրնայ, գէշ մարդ (յանկարծական զարմացում):

Փառ. Լսէ, լսէ. «Մեր աղա աղբրորդիին վերադարձը լըսեցիք հարկաւ, բայց, մինչև հիմա ձեզնէ մէկուն հոս չերևալը անանկ աչքի զարնող պակաս մը եղաւ, որ զարմացուց զիս: Քանի որ դուն աղէկ գիտես էրկանդ խողի բնաւորութիւնը, դուն գոնէ առաջին այցելողը չըլլէիր: Քեզի նոր թնչ ըսեմ, որ դուն նոր թելադրութիւն ըմբռնես:

Անանկ կ'երևայ որ Փառէն անկուտի դարձեր է, լակաման \*) կը վնտրէ: Ես մինչև հիմայ շատ ծախքերու մտայ, սակէ ետքն ալ ընելիք դնելիքս չեմ գիտեր:

Աւելի որոշ ըսելու համար, Լուսիկ, տղան՝ որովհետեւ լսած է թէ՛ Էֆէնտին իր աղջիկը հօրենական ժառանգութենէ դուրս ձգած՝ հողը, հարստութիւնը միայն տղուն վրայ դրել տուեր է, մայրն ալ հետը, հիմա, յայտնի ցաւերնին մէջտեղ դնելով, աղջիկը թողելու որոշումի մը վրայ կ'երեբան, ինչոր իմ ականջս ալ հասաւ:

Ես սա օրերը կորուսեր եմ ինքզինքս ու ցաւս մէկու մը չեմ կրնար յայտնել ու պիտի խնդրեմ որ քու ու Նազուին ալ մէջը զաղտնիք մնան ասոնք, տեսնենք թնչ էր վերջին ըլլելիքը:

Մար. (Մունկերուն զարնելով ձեռքը) Վնայ, վնայ, խելացի տագրըս, վնայ քեզի...

Փառ. Ձի լմնցուցի (կը շարունակէ կարգալը).

«Նազուին ալ յիմար չըլլայ ու կասկածի թէ՛ Փառէն իրմէն վազ պիտի գայ:

Ես պիտի աշխատիմ ամեն կարելի միջոցներով, որ սսանկ խայտառակութիւն չի պատահի գլխնուս, եթէ սակայն դուք ալ ձեզի ինկածները ընէք:

Աս առանձին առիթով ահա յատուկ խնդիրք կ'ընեմ եր-

\*) Աման մը որուն մէջ տանը լուսիքի ջուրերը հաւաքելով, կովերուն առաջը իբր սնունդ խմցնելու կը դնեն:

կուքիդ ալ, որ աս մէկ-երկու օրը երբ Փառէն ձեզի հանդիպի, շահելու կերպ մը ու երեսին շողուըղդալ գիտնաք: Տղան արդէն վերին աստիճան կասկածոտ, անհարկի բնաւորութեան մէջ՝ ձեռք չի գալիք մողէս մըն էր երբ զինք ճամբայ դրինք, հիմա ալ ան «քընց մեզ աղէկներուն» երկրէն զարմանալի բաներ մը բերեր է հետը:

Մէջ տեղի անցուդարձերը ան շփոթութեան մէջ են, որ չեմ կրնար խոստովանիլ, դուք միայն ըսածներս կատարելու ճարպիկութիւնը ունեցէք, վերջը, վերջին ըլլելիքները բաղդին կը յանձնէինք:

Գինին մի հատցնէք, ատենէ մը ի վեր է չեմ կրնար հանդիպիլ բայց չ'եկողին համար՝ մեռաւ չեն ըսեր ու սուգ պահեր: Ամեն բանէ առաջ քեզ կարօտցեր եմ, գալ շաբթու պիտի երևնամ անգամ մը ու աս օրերուն դէմքիս կրած փոփոխութիւնը անգամ մըն ալ քու աղւոր աչքերուդ մէջէն պիտի դիտեմ:

Այսչափ առ այժմ, մնացածը անձամբ: Նախշուն համըոյրներ մեղրիկիդ \*), շաքրիկիդ \*\*), թշիկիդ:

Նազուխ խնամք տար. չ'ըլլի չ'ըլլի \*\*\*)) որ որևէ պատճառով սիրտը աղարես: Նամակս կարդալէ վերջը՝ կրակին:

Շահին

Մար. Մեղանյ, մեղանյ... ատ տարիքին մարդն ալ ասանկ... (ցաւատանջ զարմացողութիւն):

Փառ. (Գիրը ծալել ու զրպանակը դնելէ ետքը):

Օդը մշուշապատ ու խեղդող, ծովը զայրագնած ու թունդ: Աս պահուն ես զիս խարխուլ նաւակով մը ան օդին մէջ, աս փրփրած ալիքներուն վրայէն, ճամբայ գտնելու ստիպողութեան տակ կը գտնիմ, մայր:

Մար. (Աս խօսքերուն թափանցելու մտքի վիճակը չունենար):

Հօրաղբարդ կը գրէ, հմ...

Փառ. Այո, հօրաղբարըր ու հասցէն ալ ականջովդ լսեցիր:

Մար. Դուն ալ քու գործերդ գիտցիր, ինչո՞ւ կը քե-

րուխ:

Փառ. Ո՛չ միայն քերուիլ, մայր...

Մար. Աղէկ որ իմ բերնէս չի լսեցիր:

Փառ. Ա՛լ չէ, ա՛լ չէ: Ա՛լ հիմա ամենեկին մութ կէտ մը,

\*) Այ կրես:

\*\*) Ձախ կրես: Մեծերը կըր պղտիկ տոց երեսը կը պագնեն աս գզուտ քոնաձը կ'ըսեն:

\*\*\*)) Մի գուցէ:

կասկած մը չի մնաց որ չի հասկնամ թէ՛ ո՛վ է ան հօրաղբարը իր յարգուած քաղքցիի համբաւով, ո՛վ է էֆէնտիին կնիկը՝ Լուսիկը՝ իր խաթուն կնիկի գոգնոցովը:

Փառէն, աչքերդ լոյս, Փառէն, երկիր դարձիր, ալ ի՞նչ գիտնամ ի՞նչ կաւատի ճամարտակութիւններ:

Մար. Խղդէ, նետէ ատ թուղթը, Փառէն:

Փառ. Ի՞նչ կ'ըսես, միամիտ կնիկ, ուր որ քու գիտցածդ կը վերջանայ, իմա ճիշտ անկէ կը սկսի: Գործիդ նայէ:

Մար. Աս ամենուն մէջ միայն Նազլուն է որ մեղքս կու գայ, խեղճ աղջիկ (Տղուն դէպի ան աղջիկը ունեցած հակումին ու տրամադրութեան չափը հասկնալու խորամանկ զուածք մը):

Փառ. Կը սիրէր զիս, գիտեմ, ես ալ իր անունը կը պահէի միտքս:

Մար. Ինձի միտք կ'ընես նէ, կ'առնենք աղջիկը, Փառէն, «գէշին աղջիկը ան, կ'ըսեն, բայց աղջիկ մի տար»: Նազլուն մայրը չէ ելեր:

Փառ. Գիտեմ, կը հասկնամ, մայրը չէ ելեր, բայց ըսի որ ես քեզի ալ չըպիտի հաւտամ: Նազլուն հիմա մեր տանիքին վրայ կախուող աստղին պէս, մեզնէ շատ հեռուն անցաւ, զնաց, անոր ու իմ մէջտեղը հիմա անծիր ծովերը, անազուն \*) լեռները կը բռնեն, թէև, մայր, ես ալ քեզի պէս կ'ըսեմ, խեղճ աղջիկ, աղւոր Նազլու:

(Կը ձգուի վարագոյրը)

ԹԼԿԱՏ

(Կը շարունակուի)

\*) Զոտ բարձր: